



Կ. Պօլսոյ համար Տարեկան	100 դլ.
Վեցամսեայ „	55 „
Գուառաց համար Տարեկան	110 „
Վեցամսեայ „	60 „
ՄԵծ թիւը՝	2 դլ.
Մանացմանց տաղը մէկ անգամի համար	
Յ զլ. Երկու անգամի համար 2 դլ.	

LUUQ. HU

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏԱՏԵՍԱԿԱՆ

ԿՈՍՏԱՆԴ-ՆՈՒՊՈՒ, ԽՍ 29 Ա.ՊՐԻՆ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս շաբթու Եւրոպայէն հասած
հեռադրալուրերը խաղաղական են .
Լուքսէնվուրէկի գժուարութիւնը բա-
րեկամօրէն կարդի գրուելու յոյս կու-
տայ : Երեքշաբթի օրը գեսպանաժո-
ղովը բացուեցաւ ՚ի Լոնտրա լորտ
Աթանլիի նախագահութեամբ, եւ այ-
սօր երկրորդ նիստը պիտի ընէ : Երբ
առանց զինուց զօրութեան անընծելի
գժուարութիւններ երեւան կելնեն ,
արդարեւ գեսպանաժողով մը չկրնար
խաղաղութեան հրաշալիքն արտադ-
րել : Իայց երբ վիճող կողմերը կան-
խաւ գեսպանաժողովին մէջ խորհուե-
լիք խնդրոց հիմանցը վրայ համաձայն
են , այն ատեն տարակոյս չմնար որ
այնպիսի նպաստաւոր պարագայի մը
մէջ գումարուած գեսպանաժողովն
ալ կրնայ յաշողիլ :

Ենցեալ տարիի պատերազմը բայց
ուելէ առաջ Դաղղիս գեոպահաժո-
ղով առաջարկեց, զոր Դատալիս եւ
Ռուսիա ընդունեցին, բայց Եւստ-
րիս ՚ի գերեւ համեց, եւ գեսպանա-
ժողովը չկրցաւ գումարիլ թէ եւ գու-
մարուելու ալըլլար, չէրյուսացուեր որ
կարենար իսաղալութիւնը պահպանել:
Ա ան զի Դատալիս՝ առանց Ա ենե-
տիկի երկիրն առնելու ձայնը չէր կըտ-
րեր. Ծրուսիա՝ առանց Գերմանիոյ
մէջ գերիշխանութիւնն ստանայու՝ իր
պահանջումներէն ետ չէր կենար. իսկ
Եւստրիոյ նման հին կայսրութիւն
մալ չէր կինար ինք իր հաճութեամբն
եւ ուրախ սրտով իր հակառակորդաց
պահանջումներն ընդունիլ: Ուրեմն
պատերազմն անհրաժեշտ էր. եւ թէ-

պէտ զինուց իրաւարարութիւնը դես-
պանական լուծումներէ աւելի աղե-
տաբեր եղաւ : Վեստրիոյ, բայց պա-
տիւն ազատ մնաց, վասն զի դոնէ զի
նուց ձախող բազդին առջեւ տեղի
տուաւ եւ ոչ սնուտի խօսքերու :

Այսկայն ներկայ դեսպանաժողովն
այնպիսի կացութեան մը մէջ չէ: Միջ
նորդ տէրութիւնները Գաղղիոյ իմա-
ցուցին որ իրենց միջնորդութիւնն ա-
պարդիւն կը մնայ եթէ Գաղղիա
Լուքսէնալուրին ինք առնելու խոր-
հըրգէն չհրաժարի, կամ Գաղղիա
ինքնին խաղաղութիւնը պահպանելու
համար իմաց տուաւ միջնորդ տէրու-
թեանց որ իր նպատակն երկիր վսու-
արկել չէր, այլ հրուսիացւոց ուսքը
Լուքսէնալուրկի ամրոյներէն դուրս
հանել, ուր Հոլանտայի թագաւու-
ըին իրաւանց՝ հակառակ մինչեւ հիմա
կեցած էին :

Գաղղիոյ այս չափաւորութիւնը

մեծ մասամբ՝ Արաբոլէնն կայսեր խաչ
զաղասիրութեան տալու է : Իր հօրեղ-
բայրը՝ մեծն՝ Արաբոլէնն պատերազ-
մի գաշտերու վրայ մեծցած էր . վա-
սրն զի , ինչպէս Ս. Հեղինէի ժայ-
ռին վրայ կըսէր , գըսթէ միշտ իր ե-
րիվարովը Խւրոսպայի մէկ ծայրէն միւ-
սը կարշաւէր : Ատկայն Արաբոլէնն Գ.
իր կեանքը միշտ քաղաքներու մէջ ան-
ցուցած եւ մարդասիրական գաղա-
փարներով մեծցած է . ուստի եւ կը-
պատմուի թէ Սոլֆէրինոյի ճակատա-
մարտէն ետեւ պատերազմի գաշտին
վրայ լցուած հաղարաւոր գիտները
տեսած ժամանակ , պատերազմի ա-
րիւնհեղութիւններէն սովորական գար-
շեր է : Այսորը քաջ գիտէր նաեւ որ
Գաղղիոյ ու Գերմանիոյ մէջ պատ-

բազմից մահու չափ սաստիկ եւ կատա-
ղի պիտի ըլլար, որոյ հետեւանքը գու-
շակել անհնար էր. Խթէ ուղղակի
Գաղղիոյ պատուոյն վրայ ըլլար խըն-
դերը, ամեն զոհողութիւն պէտք էր
յանձն առնուր. բայց ափ մ'երկրի
համար այնչափ արիւն թափել չէր ար-
ժեր :

Այս կողմանէ Պ. Տը Պիզմարք
ալ չեր կրնար բոլորովին ապահով ըլ
լալ որ Գաղղիս հետ պատերազմն
իր մինչեւ հիմա ձեռք բերած յաջու
զութիւնները վտանգի մէջ չեր ձգեր,
մանաւանդ երբ որ Գաղղիս չափա-
ւորութիւն ցցց տալուն համար բոլոր
Եւրոպայի հասարակաց կարծիքն իր
կողմը կը շահէր, եւ նոյն խոկ Ընդ-
դիս ալ անոր նկատմամբ իր կասկած-
ներն ու նախանձութիւնն ը մեր
կանար : Որուսիս եւ Վաստիա, մա-
նաւանդ առաջինը, իրենց խաղաղա-
րար ազդեցութիւնն ի գործ դրին ի
Պէրլին : Ենդդիս ալ նոյնն ըրաւ եւ
կրտսէ թէ Ալիքթորիս թագուհին
անձամբ նամակներ գրած է՝ Լաբո-
լէն կայսեր եւ Արուսիոյ թագաւոր-
ին, որպէս զի պատերազմի չարիքէն
խնայեն զլւրոսա : Պէճիքայի թա-
գաւորն ալ թէ Փարիզի արուեստա-
հանդէսը տեսնելու գացած ժամանակ
Կաբոլէն կայսեր հետ ըրած տեսակ-
ցութեանց առթիւ, եւ թէ իր եղ-
րօրը՝ Պիլանտրի դքսին՝ Հօհէնյուլէր-
նի իշխանին աղջկան հետ ամուսնա-
ելուն առթիւ Պէրլին գտնուած ա-
տեն, մեծապէս ջանացեր է Գաղղիոյ
եւ Արուսիոյ մէջ պատերազմին առաջ
քըն առնելու :

የኅርባ ዓመታዊ ሪዋዕያዊ ንብረቱ ደቶታ-
ያይ ነውም ብቻ የኅርባ ዓመታዊ ሪዋዕያዊ ንብረቱ ደቶታ-

Լրագրուս վերաբերեալ նաևն կ կամ որ
եւ իցէ գրաւի և Խմբագիր-Տօնք-
նին պիտի սղղութ . և նաև զու ծափ-
քը ալ դրկուին փայ է:

բուսիա որ լուքսէնսպուրկէն իր զօր-
քը հանելու հաճութիւն տայ : Ա իջ-
նորդ տէրութիւններն երեք կերպ ա-
ռաջարկած էին . կամ լուքսէնսպուր-
կը չոլանտայի թաղաւորին թողուլ,
կամ անկախ իշխանութիւն մընել եւ
կամ Փէլճիքայի տալ , որ իր Գաղ-
ղիոյ սահմանակից դաւառներէն փոք-
րիկ մաս մը պիտի տար անոր : Վ.յո-
ւերեք պարագայից մէջ ալ լուքսէն-
սպուրկ չէզոք երկիր մը պիտի ըլլար :

Դեսպանաժողովը դումարուեցաւ
եւ իր առաջին դորձն ըրաւ լուքսէն-
սպուրկի չէզոքութիւնն իր խորհրդակ-
ութեանց հիմ բռնել : Ի այց Ռու-
սիա կը պնդէ որ այս չէզոքութեան
ըրաշխաւորութիւն տրուի : Վ.յո կէտը
աւատկան ծանրակշիռ է : Չենք գի-
ուեր թէ Ռուսիա եւրոպական տէ-
ռութեանց հաւաքական ստորագրու-
թեամբ ինքուած դաշնադրութենէն
աստ ուրիշ ի՞նչ երաշխաւորութիւն
ուղէ , զոր Ենդգիա կը վարանի եղեր
ուալու : Ուերեւս ասոր համար է որ
Երևափախանք իրենց տէրութիւններէն
ըրահանդ ուզած են . բայց թէ որ այս
ըրաշխաւորութեան կէտին վրայ Շը-
ուսիա չիրնայ գոհ ըլլալ , այն ատեն
եսպանաժողովին 'ի գերեւ ելնելուն
ասկած կընայ ըլլալ դարձեալ : Վ.յո-
օր երկրորդ նիստն ալ պիտի ըլլայ .
և նայինք հեռագիրն այս մութ կէ-
ին վրայ ի՞նչ լուր պիտի բերէ :

Նթէ ևեռագիւն սսոյդ է, Որու-
հց կայսրն այսօր կամ վաղը Փարիզ
իմաստի գտնուի, եւ եթէ խաղաղու-
թիւնը չպրդովի, թերեւս քիչ ատենէն
ւոտրիոյ կայսրն ու Ռուսիոյ թա-
ւորն ալ արուեստահանդէսը տես-
ելու երթան; Աըսուի թէ՝ Վարովէն

անհրաժեշտ շնորհաւորութեան խօսքեր պիտի խօսի և շնորհալի երեւնավոր ջանքեր պիտի ընէ , անուշ պիտի ուտէ , սուրճ պիտի խմէ , սիկար պիտի ծխէ , Ո՞չ , տաղակալթիւն . Սակայն կը խօստավանիմ որ ես այսպիսի նուրբ քազաքավարութեանց մէջ այնչափ ձախորդեմ , որ շատ անգամ զիսպուածով անտարբեր տեղ մը գտնուած ժամանակի՝ ինչ ըսելեքս ալ կը մոռնամ , և ա՞չ , ե՞րբ ասկէ գուրս պիտի ենէի , կրակման պատճի կը զարմանամթէ ի՞նչպէս գասմը մարդիկ տակաւին տաղտկալի սովոր Շինէնքն ու մշակած են սակառական

Հայոց ասկէ տւելին զարմանալի է
մարդոց անարդ յածութիւնը . Զկար-
ծենք թէ այս շնորհաւորութեանց շա-
տըն ալ անշահասէր են . որը այս ինչ
է Քենարիէն կամ ամիբայէն պաշտպա-
նութիւն կը յուսաց , և անհամբեր կըս-
պասէ թէ ե՞րբ պիտի գայ այն օրը , որ-
պէս զի երթայ անոր աչքին երեխ , հոգ-
չէ թէ անարդ զեռունի պէս սողայ ա-
նոր առջև . որը շահ մը կը յուսաց մէ-
կէն , ուստի ամեն անդամ անոր քով
վաղելու . և ընտանենալու առիթները

Հեռքէ չփախցըներ . վերջապէս ո՞ր մէն յիշեմ . իսկ երիտասարդաց շատեւն ալ օրիորդները փաղաքշելու կը վահն , և ասոր համար պատահիք և օրիոդք յոտից ցցլուխ կը զարդարուին՝ սովուն քաղցր գեփիւռներուն գեռ նոր իր առաջիները բացած տունկերուն նման .

Հասարակապետական առաքինութիւնը թերևս այս ցածութիւնները գեղագիտական արհամարհանոք արհամարհէ . առաջնաբար Աթարվաներու առջև չեն խորհրդական է , ոչ ալ սպարապետներն սալը առջիւնը կը սիրեն . բայց առեն մարդկան է , ոչ սպարապայի . Վանանդ մեր գարունն մէջ հռոմեական վեհանձնութիւնն ու սպարապետական խրսխան ակաւապիտութիւնը բոլորովին անհաւատ են կրնայ դաստիլ . Այլ միշեմ որ տենոք մեծ մարդ մը կար , և այցելու եան առիթ մը ներկայացածին պէտք առերն ամոր ակնարկը վայելելու կը ուժացին , բայց բազդին անհետը գարւառ , և կը լսեմ որ այս Օատիկին իր են այցելուներէն և ոչ մէկը քովը գարւը է . Այլ մարդկային վասութեանու

պիտի զքկուի , բայց եթէ յիշեալ եւ
ֆէնտիին ազգային մնառուկին վասյ ուշ
նեցած առնելիքը չվճարուի , չպիտի
կրնայ երթալ . Մնացեալ երեսիուսան
է ֆէնտիիներն այս խնդիրը կարգի դնելու
համար խորհրդակցիլ սկսան և յուշ
առնք որ յաջուկեցան կարգի դնել .

Ահա երեկուանի օրն ալ այսպէս անցաւ, և այս առթիւ. Պատրիարքարանի վիճակին նկարագիրն ընել ու ազգային գործոց ուր հասած ըլլալը կրկնել չենք ուզեր. Եթէ տակաւին չհասկըցող կայ, կրնայ պատրիարքարան իջնել և ամեն բան աչքով տեսնել. Այս չարեաց դպրմանը, ինչպէս ամեն խելքը գլուխը մարդիկ կրնան վկայել, օրինաւորութենէ զատ ուրիշ միջոցներու մէջ վիճառելը յիմարութիւն է. Պէտք է որ կամ Սահմանադրութիւն և տահմանադրական կանոնաւոր երեփսիսանութիւն և վարչութիւն մը հաստատի և ազգն ալ տուրք մը այս տանց պահպանութեանը համար, կամ եթէ ասոնք հարկաւոր բաներ չեն, պատրիարքարանն ալ գոցուի լինաց. Բայց որովհեանե պատրիարքարանը դոցեն (արգէն գոցուածիպէս է) անձնասպանութիւն է, պէտք եր գարձեալ որ անցապաղ Սահմանադրութիւնը գայ Ա երջապէս կարծ խօսքով, կամ անձնասպանութիւն, կամ Սահմանադրութիւն. Այս երկուքն մէ կը պէտք է ընտրուի:

**ԾՃԻՖԼՅՔԵՆ ապրիլ 12 թուավ մեղ
ուղղուած նաևնակ մը հետեւալ կեր-
պով կը պատմէ Ա. Կաթողիկոսին մայ-
րաքալաբէս ԾՃԻՖԼՅՔ ուղեւուաթիւնը
և իրեն եղած լնդունելու թիւնները .**

“Մարտի 23ին Կռանք Տիւշել
շոգենաւով ճանրայ ելանք . օդը խիստ
պարզէր . թէսպէտ քամի կար , ասկայն
մեր նաւուն ընթացքին արգելք մը չե
տալէ զատ՝ աւելի սրբնթաց ըլլուլու
պատճառ . կըլլար . բնաւ փոթորիկի չե
հանդիսաբելով ողորմանթեամբն Վասու-
ծոյ ՅԱՅՆ հասանք Բօթիի առաջը . Են-
միջապէս փոքրիկ շոգենաւ մ'եկաւ , և
Բօթիի քաղաքապետը մէջէն գուրս
ելլելով՝ Ո . Հօր ներկայացաւ և շը-
նորհաւորեց Կորին անվանագ գալուս-
տը . Եւ սրովհեաւ Բօթի գիւղաքա-
զաքը Ախուն գետին բերանը շնուռած
է : մեծ շոգենաւները չեն կրնար ներս
մանել գետը խոր ըրլալուն պաճառաւ .
ուստի սրբազն Հայրապետը իր ուղեւ-
կիցներովը միասեղ փոքր շոգենաւին
մէջ մանելով ելաւ գիւղաքալաքը , ուր
խուռն բազմութիւն մը կ'ապահել ան-
համբեր Հայրապետին Ո . Աջը համ-

բայց գԺբաղբարտը սլղատօնական սիրոյ
ովես անողութ կմնաց :

Սորըստիր Ս . Կաթուղիկոսն ալ իր
սիրելի բառերն ունի , զար հաս շատ
անդամ յեղյեղեց և Թօփլիեղ ալ յեղ-
յեղեր ե . այն է « հնազանդ եղեք և
ազօթեցեք Ծառուծոյ որ իմակարու-
թեանս օգնէ : » Բայց անշուշտ Ս .
Հայրապետը կինոյ հասկընալ , որ առ
անց գործելու արտմադրութեան մի
միայն Ծառուծմէ օգնութիւն և ժողո-
վոդեն ալ հնազանդութիւն ապահով-
իւր նախորդին ապարդիւնութեանը կը
հասցնէ զինքը :

Կարծենք, այս բազմատութիւնը բաւական խրառական է, և նորընտիր Ա. Գետրդ կաթուղիկոսն ալ կրնայ վորձառութեամբ անոր սուս գութիւնը չցպատել . Որ և է պարագայի մէջ՝ կը փափաքինք որ Ա . Կաթուղիկոսին Թիֆլիզ հասած տառեն տեսած ընդունելութիւնը առաջին և վերջին ըստայ :

Թաղունք այս և գանձմեր դիւրաց
զրգիւր գրամանիկոսին , որ 14/2 ամիս
լռութենէ եռակ մարտ 18ին իր փիլտրու-
փայական տաղանձին հրաշալիքը ցոյց
տալու երած էր՝ մեր արամանիսուն-

բուրելու . Արբազսն Կաթողիկոսը ոտքը ցամաք դրած տակնը , Վաստանի Առաջնորդ Գեր . Մակար արքեպիսկոպոսը երկու քահանայից հետ գիւմաւորեց Ա . Կաթողիկոսը և համառօս ատենաբանութեամբ մը շնորհաւորեց իւր գալուստար՝ Քաղաքապետին տունը յատիկապէս պատրաստուած ըլլալով՝ հսն հրամցուցին Ա . Կաթողիկոսը , և հսն գիւմաքապաքին հայ ժողովուրդը՝ իրեն զլւեխ ունենալով Մեծ . Տէր Շմաւոնեան «Սիկողայս աղան՝ Սորին սրբացնութեան ներկայացաւ և ազգու ատենաբանութեամբ «Սորին գալուստը շնորհաւորեց և ազգին իրմէ սպասած աինկալութիւնները յայտնեց . » Աւրախ եմք , կըսէր , Զեր վեհափառութեան անդրանիկ օրհնութիւնները վայերելնուս , և այն . Եւ վասահ եմք որ Զեր գործքերավը , Զեր նախորդին , Կերսէսի Աշտարակեցւոյն սրակասը պիտի լրացընեք » .

“Ս. Կաթուղիկոսը օրհնելով Բա-
թի ժողովուրդը, խնդրեց իրենց մէ-
որ ազօթեն Վասուծոյ որպէս զի իրեն
ուժ և զօրութիւն տաց որտվ կարող
ըլլայ կատարել այն ամեն բաները որք
յօդուտ աղդին և եկեղեցւոյ են. Գի-
շերը Քոթի անցուցինք, առաւո-
տուն դարձեալ շոգենաւ նասելով
10 ժամու մէջ հասանք ’ի Առաւեն որ
Արուն գետին եղերդը շինուածէ: Խնչ-
պէս Քոթինյանպէս և հոս զնուուրական
աստիճանաւոր մը Ս. Կաթուղիկոսին
ներկայանալով շնորհաւորեց անոր գա-
լուսար. գիշերը հոն կեցանք և առա-
ւոտուն ժամը 11ին այսինքն կէս օրեն
ժամը՝ առաջ մասանք Քութայիս: Քո-
զաքին ժողովուրդը և համբաները գը-
րօշտի բացած և քաղաքապետը նշանա-
ւոր անձանց հետ գիմանորդեցին Ս. Կա-
թողիկոսը. ժողովը բազմութիւնը
շատ մեծ էր. Հայ և Աստացի իրարու-
խառնուած էին. մեծ էր ուրախութիւնն
ամենուն սրտին մէջ. ամենը Կաթողի-
կանին վրայ կը թափէին իւր աջը համ-
րուրելու համար. Հայրապետը եկե-
ղեցին մանելով օրհնեց ժողովուրդը: Եւ-
տոյ գնաց հանդոսացաւ եկեղեցւոյն ե-
րեափոխանի (Ստեփան Մղերիկեանցի)
տունը, ուր փառաւոր սեղան մը պատ-
րաստուած էր. Հետեւեալ օր հոնիէ
մեկնելով ասպիրիլ 4ին հասանք ’ի Կորին-
խնպէս Քութայիս՝ նայնպէս և հո-
մեծ պատուով ընդունուեցաւ. Ս. Կա-
թողիկոսը. փառաւոր սեղան մը պատ-
րաստած էր հայողի վաճառական մե-
ծարգոյ Աղեքանիդը Ալիսանուովի տու-
նը. քաղաքին բոլոր երեւելիներն իրեն

Ներկացանալու պատիւ ունեցան , բոլոր
եկեղեցները պարտեցաւ . օրհնեց ժողովութը , յորդորեց որ եկեղեցւոյն
հաւասարիմ մն ոն . օրհնեց նաև քա-
ղաքին գոլոցի վարժապետ՝ Առնեցի
Պատրիարքը , որ իւր անխոնիջ աշխա-
տութեամբ աշակերտներ հասուցածէ՝
սրբնիք մաքուր հայերէն կը գրեն և կը
խօսին՝ մինչգեռ իրենց ծնողքը մի բառ
անդամըն զիտեր Ապրիլի 7ին Ս. Առ-
թօնիկոսը խուռ Թափելով . Առջե զի-
շերը (6ին) Մեծխեթոյ ըսուած գիւղը
կեցանք որ Թափելուն ՅԱՇ ժամ՝ հե-
ռուէ . հոն Մեծ . Յօհաննէս Հապու-
րալ նշանաւոր վաճառականիք վարա-
ւոր սեղան մը տուաւ , ուր հրաւիրեալ
կային նաև Թափելով հայազգիներէն ո-
մանք : Ազգին շնորհակարութեանն ար-
ժանիէ յիշեալ Հապուրալը որ Մեծ-
խեթոյի ոլէս տեղ մը՝ ուր հայ անդամ
գտնելը անհնարինէ , հաճեցաւ պատ-
ուել հայոց Հայրապետը պատրաստած
սեղանովը :

«ԹՃիֆլվղի ընդունելութիւնը շատ
մեծ էր . նշանաւոր հոյազգիք Ս . Առաջ
թողիկոսը գիմանաւորեցին . քաղաքին բու-
լը զանութակները կը զարնուեէր . հառա-
քերը այնչափ շատ էին որ չորս չորս հաստ
իրարու քովէ կը քալէին . Տեսնելու
բան էր ժողովագիտան խուռան բազմու-
թիւնը, որ այլ և այլ գրաչափներ բացած
հայրապետին կառքին առջեւէն կերթար
ԹՃիֆլվղի համար ասպրիլ 7 նշանաւ-
որ օր մի եղաւ . երր փոխարքոցին պա-
լատին առաջը հասանիք, երեսունի չորփի
թիվնապահ եկան Հայրապետ կազմութառ գիմա-
ւորեցին . հան կառքէն իշնելով ուղղակի
եկեղեցի գնաց . Գեր . Ամակար եպիս-
կոպոսը զինու որելով եկեղեցի բերաւ,
եադգու առենաբաժնութեամբ մը խճնդ-
րեց Ս . Հօր օրհնութիւնը . Հայրա-
պետը պէտք եկած պատասխանը տարով
օրհնեց ժողովարդը և այնպէս վերջա-
ցաւ հանդէսը . Քաղաքին բոլոր պաշ-
աճնատարները այցելութեան եկան . 9 ն
Ս . Կաթուղիկոսը Բարձր . փոխար-
քային ներկայացաւ, ուրիէ ստացաւ
Կաթողիկոսութեան հրովարտակը և
Ըղէքսանդր Աւագիի շքանշանը . հրո-
վարտակին մէջ գրուած է թէ « Ազգը
զքեզ Կաթողիկոս ընարեց և ես վա-
ւերացուցի « Ամանապէս սայցելութեան
գնաց գլխաւոր կառափարչին մեծ զօ-
րապետին, և այլն : »

Ոռուսից տէրութեան բանակին մէջ
զննուարական հաւատարիմ ծառայու-
թիւններով փայլող մեծայարդ ազա
Միքայէլ Ա. Միննարեանց՝ շատեւ

բու ծանօթ ռւսումնական ազդասէր հայ
պաշտօնակալը՝ անձնական պատճառաւ
Գերմանիու ճանապարհորդութիւն մը ը-
նելու ասթիւ երեքշարթի օրը մայրա-
քաղաք հասաւ իր բնասանեօքր , և այ-
սօք կրմեկնի ՚ի քահվելու ուրիշ գարզ-
եալ մէկ երկու ամսէն Ա . Պօլիս գառ-
նալով Ա իննա պիտի երթայ :

Յիշեալ ռւսումնասէր ազգայինը
երեկ Պատրիարքարան երթալով տե-
սակցեցաւ Ա . Պատրիարքին և հոն-
գտնուող ազգային երեսփոխանաց , և
այս առթիւ 50 քարպականց յանձնեց
Ա . Պատրիարքին , որպէս զի մայրաքա-
ղաքիս ամենէն արժանաւոր վարչարան-
ներէն մէկուն նույիրէ յանունիւր . Ա .
Պատրիարքին ալ որոշեց Խասդիւղի՛ Այու-
պար-Շահնազարեան գիշերօթիկ վար-
ժարանին նույիրէ :

Սամաթիս 28 ապրիլ 1867 .
· · · · խմբագիր .
Սամաթիսցին այսօրուան վիճակը գե-
տէք որ ամսն բանէ կարօտ , և դպրոցի
նկատմամբ ապագայն խիստ տիսուր է : Թա-
ղին մէջ չկոյ մէկը որ իր գաւակը ասկից
6—7 տարի վերջը ասկից 30 տարի առաջ-
ւան Սամաթիսցին դառնալուն վրայ չող-
բայ :

Խորհուրդս տեսնելով այս ընդհանուր տվյալութիւնը եւ մատածելով իր ծանր պարտականութիւնը, յաջողեցաւ բարերարաց նույաստիւք առժամանակեայ դպրոց մը շինել տալ, յուսալով որ անոր բարոյականն ալ գպրոցաէր հասարակութիւնը կրնայ իր փոքրիկ լումայովը ապահովիլ, որու հաւաքաման զիւրութեան համար հետեւեալ միջոցը ձեռք առնուած է :

Երեք դանձանակ շինուած է . մէկը
չուկան , միւսը խաները եւ երրորդը Պա-
լաթիոյ կողմնորը շաբաթը մէկ օր պտըստե-
լու նստատիկաւ : Գանձանակաց բերանը
Թաղական խորհրդոյս կնքովը փակուած է :
Պարտոզները միօրինակի համազգեստներ ու-
նին , որոց ուռը Սամոթիոյ Ս . Գէորգայ
ջրհանակիթ պաշտօնեայնիր ըլլալին դըր-
ւած է . նաև գանձանակներուն վրայ ալ
հայերէն եւ գաղղիերէն լեզուաւ հաւաք-
ման նստատիկը փորագրուած է : Ասոնց ար-
դիւնքը Սամաթիոյ մանչ եւ պաշիկ տղայոց
կըթիւ ութիւնոց յատկացած է :

• • • տէր , յոյս մնած ունինք որ մեր այս
ձևոնարկութիւնը յաջողութեամբ կը պը-
սակուի եւ Ազգը Ասմաթիոյ մէջ կորուսած
փառաւոր դպրոցները վերստին ձեռք ան-
ցընելու բարեւագութիւնը կունենայ .
ուսափ կը խնդրենք որ Կամակնիս Զեր յա-
ռաջիկայ թերթովը հրատարակելու բարե-
հաճիք , որով մնամք ձեզ խոնարհ ծառայք

մախօսը կը հեղնէ ծիծագելի բանեըը .
ուրիշից ալ որ գան . բայց Պ . Գրա-
մատիկոսն ապատ է Աստվածի ծուխե-
րուն շատ չմօտենալու , վասն զի խիստ
հաւանական է որ անոնք չնշարգելու-
թիւն պատճառեն իրեն . Սոյց է որ
խոնարհ բանասիրականներն Եւրոպայի
մէջ շրջան չեն ըներ , բայց Եւրոպայի
մէջ շրջան ընող լրագուաց սքանչացող-
ուերն ալ կրնան անոնց առջև ծուեր
ուն ի եռեւ .

Օրիէնթիս բարթիպուշ

Ըսելիք չունինք . Սակայն թէ որ
Գրամատիկոսը գարձեալ մեղե թշշ-
նամանալիք դիտութիւններ անց և
գիմակի խօսք ընէ , կրնայ անձամբ ուր-
բաժէ որ մը Պատիսի գրասենեակը հը-
րամել և տեսնել որ ոչ միայն դիմակ
չկրեր , այլ և հակառակ իր զուտքա-
խօսութեանց դէմ արուած ծանրի բա-
ռերուն՝ գարձեալ ամենայն անկեղծ
ծութեամբ իր ձեռքը սեղմելու պատ-
րաստ է

Վաշինգտոն

